

## ՀՈՒՄՆԵՐՈՒ ՊՈՅՔՈՐԸ

Հոգեոր և աշխարհիկ Հոռմները պարբերաբար իրարու դէմ կը ցցուին : Լատերանու համաձայնութիւնը քաղաքական գետնի վրայ կը մնայ, մինչեւ հակամարտութիւնները կրօնական և բարոյական են, հետեւաբար խորունկ և տեսական :

Երկուքն ալ արժատապէս կը տարրերին իրենց գաղափարապաշտութիւնամբ : Հոգեոր Հոռմը քրիստոնէութեան տիեզերական ըմբռնումով պահապանն է յաւիտենական ճշմարտութիւններու, ուսուցիչը՝ յաւանուած կրօնին : Աշխարհիկ Հոռմը տիեզերական հոլովոյթի մը ջատագովն է : Մին կ'ընդունի որ կրօնը ճշմարտութիւնն իսկ է, միւսը կը ժխտէ անոր ճշմարիտ ըլլալը, բայց կ'ընդունի անհրաժեշտութիւնը, որովհետեւ օդտակար է պետութեան վախճանականութեան : Մէկուն համար պետութիւնը քաղաքական հաստատութիւն մըն է, որ ենթարկուած ըլլալու է Եկեղեցին, միւսին համար պետութիւնն է զերապոյն հաստատութիւնը, և Եկեղեցին ենթարկուելու է պետութեան : Ուրիմն աշխարհիկ Հոռմի համար հեթանոս պետապաշտութիւնն է որ կը վերակենդանանայ : Հոգեոր Հոռմի համար անհատն ու ընտանիքը բնական իրաւունք ունին ազատորէն մասնակցելու պետութեան գործերուն : Աշխարհիկ Հոռմը կը ժխտէ ընտանիքին ալ, անհատին ալ իրաւունքները : Ազատութիւնը պետութեան մէջ շնորհն է : Ամէն բան պետութեան մէջ, ոչ մէկ բան պետութենէն դուրս : Հետեւաբար պետութեան կը պատկանի անհատին դաստիարակութիւնը, օրբանէն մինչեւ մահ : Աշխարհիկ Հոռմի համեմատ, Եկեղեցին կը բրօնական արտաքին ձևերը կիրարկելու է միայն, մկրտելու, հաղորդելու, պատկելու և թաղելու :

Դարձեալ աշխարհիկ Հոռմի համար Պետութիւն և Ազգ նոյնութիւններ են տարրեր անուանակոչութեամբ : Պետութեան իրաւունքն ըլլալ կը նշանակէ նոյնանալ ազգին հետ, պաշտամունքն ունենալ Պետութիւն-Ազգին, դաւանիլ ամրողջական ազգայնականութիւնը : Ազգն ամէն բանէ վեր :

\* \* \*

Բումանիսիկ ըսելով ընդհանրապէս կը հասկցուի զրական շարժում մը որ սկսաւ Հիւկոյի ակրոմուելու գործին յառաջարանով, թէեւ աղբիւրը աւելի հեռուն է, Շատարրիանի գործերուն մէջ կամ աւելի ճիշդ մուսոյի Rêverie d'un promeneur solitaire գործին մէջ : Բումանտիկ զպրոցը կը պաշտպանէր երեակայութեան և զգայնութեան իրաւունքները բանականութեան և անանձնականութեան դէմ :

Աւելի լայն առումով սոմանտիկ բառը կը յատկանչէ բարդ շարժում մը, որ դասկանութեան դէմ ըմբռստութիւն մըն էր, նոր ըմբռնում մը կեանքի, աշխարհի, ընկերութեան, գիտութեան և արուեստի՝ որ սկսաւ ԺԶ. դարու վերջին կիսուն :

Հնութեան մէջ յոյնը մտածեց և Հոռմայիցին իրականացուց ընկերային կեանքի բացարձակ ըմբռնում մը : Հոռմէական իրաւաբանութիւնը արդարութեան գաղափարին յաւերժական և տիեզերական պատկերն էր Հոռմայեցիին համար : Ընկերային այդ կազմը ընդհանրացաւ միջին դարուն : Համայնքները որդեգրեցին Յաւետենական Քաղաքին համայնքային կազմակերպութիւնը : Ամէն քաղաքի մէջ պիտի ազգի Հոռմի հոգին, ամէն կազմակերպութեան մէջ Քաղաքին կազմակերպութեան կորիզը :

Ցոյն միտքը ջանաց լուծել մինելութեան, ըլլալու մնձ գաղտնիքը . ի՞նչպէս աշխարհ միտէ զոյացութեան մը արտայատութիւնն էր և միանգամայն յաւիտենապէս փոփոխական : Ի՞նչպէս կարելի էր միութեան վերածել բազմադիմութիւնը : Եւ ահա՛ իդէալիստ հոսանքը եղէականներուն, նիւթապաշտ հոսանքը եպիկուրեաններուն, չափազիտական հոսանքը պիտի թագորեաններու : Այս հոսանքները կը հասնին սոփիկուններու յարաբերականութեան, որուն համեմատ՝ մարդն ամէն բանի չափը նկատելով, պիտի փնտուն ճշմարտութեան, արդարութեան, բարոյականի դատանիշերը :

Ստկրատ հակազդելով սոփիկուններուն՝ ճշմարտութեան դատանիշը կը գտնէ վարժմունքին մէջ, այսպէս կը կանխէ կանարը քսաններկու դար : Պղատոնի համար միաւոր

րիչ սկզբունքն է զաղափարը, որ կը բնուրոշէ իրերը, կը կազմակերպէ մարդոց յարաբերութիւնները։ Հետեաբար ընկերութիւնը երեսութական է, յարաբերական է, անկատար է։ Իրականը, բացարձակը, կատարեալը Գաղափարն է։ Արիստուէլ աւելի թանձրացեալ պարունակութիւն մը պիտի տայ Պղատոնի մտածումին, պիտի կառուցանէ իրական Հանրապետութիւնն մը։ Բայց արդէն Յունաստան ջլատուած էր։ Հոռմը պիտի գայ իրականացնելու յոյն մտածումը։

Եկեղեցին իւրացուց ու նորոգեց յոյն-հոսմէշական մտածումները։ Հոռմէն առաւ կազմակերպութիւնն է, Արիստուտուէլ տեսութիւններն ալ յարմարցուց հոգեկան նոր պահանջներուն։ Արիստուտուէլ կ'ապրի Եկեղեցոյ Հայրերու զործերուն մէջ։ Եկեղեցին համեմատ իդէալ ընկերութիւնը քրիստոնեայ ընկերութիւնն է, որ կ'իրականացնէ Աւետարանի սկզբունքները։

Քրիստոնեայ ընկերութիւնը վերանորոգիչ սկզբունքներ ուներ։ Եղբայրութեան բարոյական սկզբունքը, որ թէն ստոյիկիան բարոյականի մէջ կար, բայց պազ էր, սահմանափակ և աղնուապեատական, մտաւորականներու միայն յատուեկ. մինչզեռ քըրիստոնէական զգացումը ջերմ էր և ժողովրդական։ Քրիստոնէութիւնը որոշակի կը բացատրէր բնութիւնն ու հոգին, մէկը նիւթական, միւսը աստուածային։

Բացատրելու համար այս սկզբունքները Եկեղեցին զործածեց խորհրդանշաններ, որոնք մթագնեցին գտական մտածումը։ Եկեղեցին իրեր միակ ուսուցանողը ձմարտութեան՝ ստացաւ հեղինակութիւններու համար. Եկեղեցական Հայրերու հեղինակութիւնը հասցուց ամենաբարձր արտայայտութեան՝ անվիճելիութեան։

Վերածնունդը վերագարձ մը եղաւ դաստիան մտածումին։ Հայրերու հեղինակութիւնը վիճելի զարձաւ, բնագիրները փնտուցեցն՝ անոնց մեկնութիւնները ճշշգելու համար։ Հետզհետէ յարութիւն առին հիները և խօսեցան կենդանիներուն։ Մարդկային միտքը նոր թոփչք մը առաւ, ձերբագատուեցաւ Եկեղեցիի ուսուցման նեղ ըլջանակէն։ Ամայութեան մէջ Բաշոնի մը ձայնը արձագանքեց, որ կը ժըխ-

տէր Արիստուտուէլի հեղինակութիւնը։ Դանաւէն իսկ, ասառածածայինն Դանաւէն, հեթանոս Վիրզիլոսը կ'ընտրէր իրեր մտաւորական սահմարտան Դժոխվէն Արշայուրին։ Թէկ աստուածաբանական լոյսը կը ստանար մեծ եկեղեցականէ մը՝ Աքուբնացիէն։

Շարժումը պիտի ծաւալի հետոհետէ պիտի յանզի Կամպանելլայի, Բակրոնի և Դեկարտի։ Այս վերջննը երկու սկզբունքներ պիտի հաստատէ — բանականութեան զերագանութիւնը և բնութեան օրէնքներուն անյեղլիութիւնը։ Դեկարտի վարդապետութիւնը յարաբերական էր, որովհետեւ բանականութեան զերագանութիւնը լոյտունվ կ'ընդունէր անհատին զերագանութիւնը, հետուաբար ձմարտութեան անձնական, յարաբերական ըլլալը։ Ամէն մարդի իր ձմարտութիւնը կ'ունենար, ուստի սովորվեցնելու համար թէ մարդն է ամէն բանի չափը։ Դեկարտէն կը սկսի Հեղիներու և Նորերու պայցքարը։ Բոււալոյ գասականութեան ջերմ պաշտպանն է, ֆոնտընէլ, զեկարտեան մը, տարբերութիւն չի գտներ հիներու և նորերու արուեստին մէջ, որովհետեւ ամենուն ալ ուղեղները նոյն են։

Դասականութեան զէմ պայցքարը, անհատական մեթուստը ամէն բան քննիլու և առնելու, հետեարար մխտող ամէն հեղինակութեան, կը յազմանակէ մարդուն իրաւունքներով։ Աւզեղներու հաւասարութիւնը կը պարտադրէ իրաւունքներու նոյնութիւնը։ Այսպէս քաղաքական մարդը մէջ սովորակամ միտքի յանզի ազգայնական շարժումներու և կը փոխէ Եւրոպայի քարտէսը։

Առասոյ կատարեալ մարդը երեակայից ընկերութենէն զուրս։ Աւրիշ Դիոքինէսներ չկարենալով գտնել փնտուած մարդը՝ պիտի մարդն լոյսերնին։ «Դարուն յաւը» սովորական պիտի ըլլայ սոմանտիկներու մօտ։ Վերթեր անձնասպան կ'ըլլայ։ Յակորոյ Օրթիս կը նմանի Վերթերին։ Շարլոտ Սթիլլից ամուսնին մէջ տիպար մարդը չգտնելուն՝ վերջ կուտայ կեանքին, և իր ինքնասպանութեամբ կ'ուզէ արթնցնել անոր խիզճը։

Աւրիշներ Ամիէլի նման պիտի ինքնամփոփուն, պիտի վերլուծեն իրենց եսը։ Պիտի գայ ուրիշներ ալ, ընկերվարականները, որոնք կատարեալ ընկերութեան մը

հեռանկարը պիտի գծեն։ Աէն Սիմոն, Ռուբերտ Օդէն, Մարկո կը ներշնչուին Արևիմ Քաղաքը, Դաշն Ընկերային և ձառ անհատառութեամ վրայ գործերէն։

Հակազգեցութիւնը չ'ուշանառ : Նոր քիչէներ կուգան, նոր գարմաններ առաջարկելու . վերադառնալու է դասական տիպարին . Նիչէ, Դ'Անունցիոյ և իրենց գործադիր աշակերաը Մուսոլինի :

Նիչէ կը հակազգէ՝ ոռմանտիսմի հակադրելով հելլեն ըմբռնումը, որուն առողջ կեանքը ապրելու իրաւունքը կ'առնէ ապրելու ուրախութիւնէն : Ապրիլ կը նշանակէ ծաւալիլ . այսպէս կը պարտադրէ անհատականութիւնը : Գերմանուն մէջ պիտի իրականանայ կեանքի հիմնական օրէնքը՝ կայսերականութիւնը :

Դ'Անունցիոյ կը հակազգէ նոյնպէս ոռմանտիկ ըմբռնումին դէմ : Մարզը կ'ապրի մտածումի և գործի լիութեանը մէջ, որ կը միացնէ ուժն ու իմաստութիւնը : Բայց այս ալ Նիչէի բացարձակ մարդն է տակաւուն, որ կեանքին տէրն է, որ կը յաղթանակէ ցաւին և բարձր է ճակատագրէն, հետեւաբար անհատական է :

Մուսոլինի կ'իւրացնէ երկուքին ալ ըմբռնումները և կը հակազգէ կեանքի ուամեկավար ըմբռնումին դէմ, կը ձգտի հաստատել, ոչ թէ անհատական՝ այլ ազգային կայսերականութիւն մը : Աշխարհիկ Հոռմը ֆաշիսմով կը վերադառնայ հեթանոս Հոռմի : Հոռմէական օգտապաշտութիւնը ընդհանուր էր, ֆաշիսմով կը դառնայ ազգային : Ազգը ընկերային բացարձակն է :

Ֆաշիսմը կ'ընդունի որ պետութիւնը բարոյական անձնաւորութիւն մըն է, որ կը պարտազրէ իր բարոյականը ընկերութեան, և ոչ թէ ընկերութիւնէն կը ստանայ իր բարոյականը : Հետեւաբար պետութիւնը ընկերութիւնէն առաջ է, իր կամքը կ'արտայայտուի ընկերային իրողութիւններով, որոնցմէ սակայն չի ծոգիր :

Action Françaiseի հրատարակիչները, ուրոնք նոյնպէս դատապարտուեցան Հոռմէն, կը ջատագովեն կաթոլիկութիւնը, ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնն է, այլ որովհետեւ օգտակար է : Մոռաս և ֆաշիստներ հեթանոս Հոռմը կը գերազանեն երուսաղէմէն :

Եկեղեցին համար քաղաքականութիւ-

նը ենթարկուած ըլլալու է բարոյականին, ֆաշիսմի համար քաղաքականութիւնն է որ բարոյականը կը յօրինէ և կը պարտազրէ : Մոռաս կը գրէ . Politique d'abord :

Աշխարհիկ Հոռմը կը գաւանի թէ ճշշմարտութիւնը վերանցական չէ, մարդը մտքէն դուրս ոչ մէկ իրականութեան կրնայ հասնիլ, ոչ ալ ընդունիլ որ տիեզերքէն դուրս Աստուած մը կայ որ օրէնքներ զրած ըլլայ աշխարհը ղեկավարելու համար, հետեւաբար կը ժխտէ հոգեւոր Հոռմի հաւատքը :

Բոլոնիայի Համալսարանին ֆաշիստիրաքանութեան ուսուցիչ Սախդամ կ'ըսէ . «Երկու ըմբռնումներ կոն Աստուածոյ մասին, մէկը կայուն (statische), Աստուած և միւսը՝ ուժական (dynamique), Աստուած կ'ըլլայ» : Ֆաշիստը կը նախընտրէ այս ուժականութիւնը, որով մարդը կը նոյնանայ Աստուածոյ հետ, որով մարդուն միտքը կը դառնայ անկախ ու ինքնավար :

Բացայայտ է որ Եկեղեցին կը մերժէ նման հերետիկոս ասութիւն մը, արարիչն և արարածի մտքերու նոյնութիւնը :

Ֆաշիստ ըմբռնումով պետութիւնը անձնաւորումն է ազգին, որ անհատին նման երբեք նման չէ ինքնիրեն, միշտ կը հոլովի, միշտ կ'ըլլայ : Այս հոլովոյթիին արդիւնքըն է պայքարը : «Ատղաղութիւնը կայունութիւն է, յաւիտենական հանգիստ է, մահ է», կը գոչէ Պրոֆ. Սախդամ :

Ֆաշիստներու համար կրօնը, լեզուն, երկիրը, ազգը կազմող էական տարրեր չեն . ազգային հանձարն է (ingegno) էական տարրը : Արդ, ասիկա վերացական գաղափար մը կը մնայ իթէ չիրականանայ քաղաքական միակ իրականութեան մէջ, որ պետութիւնն է : Այսպէս Ազգ և Պետութիւն նոյնանալու են :

Ֆաշիստներու համեմատ բարոյականը ապագան իրականացնելուն մէջ է, ոչ թէ օրէնքներու հանգանդութեան մէջ, ինչպէս կ'ընդունի Եկեղեցին : Ապագան իրականացնել կը նշանակէ ծառայել իդէալի մը . այս իդէալը կը նոյնանայ ազգային հանձարին հետ, ուրիմն բարոյական ու ազգ նոյն են : Ո՞րքան հեռու է այս Եկեղեցիի ուսուցումն է :

Անհատը բարոյական էակ մը ըլլալու համար, ոչ թէ ինչպէս կը պատուիրէ Ե-

կեղեցին, կատարելու է քրիստոնէութեան հրահանգած պատուէրները, այլ նոյնանալու է ազգին հետ: Անհատը ազգէն դուրս գոյութեան իրաւունք չունի: Ազգն ամէն բան է, անհատը ոչինչ: Ոչ մէկ ազատութեան իրաւունք ունի: Եթէ կը շարժի ու կը գործէ, այդ ալ Պետութեան պարզեն է: Ազգ ու Պետութիւն նոյն ըլլալով՝ անհատը անօր գերին է: Պետութիւնը ամենահզօր նախախնամութիւնն է անհատին համար: Ֆաշիամը ազգային համաստուածութիւնն մըն է (panthéisme national):

Բոլորովին տարրեր է Եկեղեցին ըմբռունումը անհատին ու պետութեան փոխարձ յարաբերութիւններուն մասին: Պետութիւնը մարդկային հաստատութիւն մըն է և ոչ մէկ իրաւունք ունի ժխտելու անհատին ու ընտանիքին բնական իրաւունքը: Եկեղեցին կը յարգէ զայն, բայց իր իրաւունքն է ուսուցանել ճշմարտութիւնը: Պետութիւնն վեր կայ Եկեղեցին, հոգեոր բնակավայըը անհատին, որուն Պետը ճշշմարտութիւնն իսկ է:

Ֆաշիստը կը հրաւիրուի երգում ընելու աստուած-պետութեան վրայ: Եկեղեցին չի կրնար թոյլատրել հաւատացեալին աստուածացած պետութեան մը ծառայելու պարտքն ընդունիլու: «Ամէն կաթոլիկի խղճին հայրն է Եկեղեցին պետը»: Ֆաշիստը կը գործնէ տարազը: «Ամէն ֆաշիստի խղճին տէրն է ֆաշիսմի պետը, Դուշին: Ահա բախումը, որովհետեւ հաւատացեալին խղճը երկու տէր չի կրնար ունենալ:

Երկու Հռոմիներն ալ հակազատական են քաղաքական իմաստով. հակառամկավառական են. Երկուքն ալ կ'ընդունին հեղինակութեան սկզբունքը, նուիրապետութեան գաղափարը: Երկուքն ալ, տարրեր տեսակէաներով, ընդդիմադիրներ են ազատ որմանգրութեան: Բայց ատկէ անզին հետզհետէ կը հեռանան իրարմէ:

Մարդը քաղաքացի մըն է Պետութեան մէջ և անդամ մարդկային մէծ ընտանիքին: Ի՞նչ պարտքեր ունի իր պետութեան հանդէպ, ի՞նչ պարտաւորութիւններ մարդկութեան հանդէպ, ի՞նչ պահէս կարելի է հաշտեցնել այս պարտքերն ու պարտաւորութիւնները: Ահա՝ ազգայնական և միջազգայնական հարցը:

Ազգայնականութիւնը կ'ուղէ ապահովել երկրին կարգն ու անդորրութիւնը, հաստատութիւններու պաշաճակցումը պէտքերուն, և իր իրաւունքներու յարգըւլիլը ուրիշներէն: Մայրայել ազգայնականութիւնը ֆաշիստին և Մոռասին՝ կրօն մըն է, որ կը յայտաբարէ թէ ազգային շահը ամէն պարտականութիւններուն դատանիշն է, և կը փառաբանէ պատերազմը:

Միջազգայնութիւնը կը ջանայ ջնջել քաղաքական սահմանները, կ'ուղէ հիմնել տիեզերական Եկեղեցի մը, որուն աստըւածն է մարդկութիւնը:

Հոգեոր Հռոմը կը գատապարտէ մէկը և միւսը: Ընդունելով չափաւոր ազգայնականութիւնը, ազգերու ուրոյն գոյութիւնը, կ'ընդունի նաև միջազգայնականութիւնը հիմնուած բարյոյական տեսակէտով մարդկային սեսի միութեան վրայ, տնտեսական տեսակէտով ազգերու փոխադարձ կախումներու վրայ: — «Եկեղեցւոյ խոր յատկանիշն է — կը գրէ Հայր Դապարելլի կաթոլիկ մէծ իրաւարանը — եղբայրութեան ոգին, որ սակայն չի ժխտեր ազգերու և հայրենիքներու իրականութիւնները: Այս ոգիին միանալու է արդարութեան ոգին: Մարդիկ նոյն պարտքերն ու նոյն իրաւունքներն ունին: Ազգային ու ընկերային տարրերութիւնները վեասելու չեն մէծ սկզբունքին:»

Եւ մէծ սկզբունքը կը ժխտուի հո՞ն ուր չկայ եղբայրութեան ոգին. եղբայրութիւն ազգերու միջև, եղբայրութիւն ազգը կազմող անհատներու մէջ. հո՞ն՝ ուր բնութիւնը կը տիրէ, հո՞ն՝ ուր ճշմարտութիւն ու արդարութիւն պետական սեփականութիւն կը գտնան և ուր անհատը իր բանականութեանը տէրը չէ՝ ճշմարտը քըննելու, խղճին տէրը չէ՝ արդարութիւնը ուրոշելու, այլ պարտաւորուած է ընդունելու ձեռւած ճշմարտութիւնը, զործադըրուած արդարութիւնը, պաշտելու աստըւած-Պետութիւնը:

Երկու Հռոմիները կը գաւանին երկու տարրեր կրօններ, և կրօնները չեն կրնար համաձայնիլ. — հակառակ պարագային ժխտած պիտի ըլլան իրենց գաւանանքը — որովհետեւ չկան ճշմարտութիւններ, կայ միտեկ ճշմարտութիւնը:

Հայեակ

ԽՈՐԵՆ ԳԱՅԻԿԵԱՆ